

* * Ա. Ր Դ Ի Ռ Ո Ր Ա Ր Ա Ր *



Պորտագացի լեռներէն ան սլացաւ օր մը փառցի,
 Երբ արեգակը վառեց իր հըրդեհին մէջ ոսկի
 Ալեքսերու շափիւզան և ծաղկէները հողին՝
 Որոնց, ինչպէս բուրգառներ, իրիկոնները կ'այրին։
 Իր բոյնն էր հոն, երկընքին այնքան մօտիկ որ կը զգար
 Բարախումներն աստղերուն զիշերներուն մէջ երկար։
 Ովկէանին շունչը կ'ուռէր անոր լանջըին տակ հըզօր,
 Երբ զերդ անհուն վարդնից, արշալոյսները բոսոր
 Կը ծաղկէն բոցավառ հորիզոնին պարաէզէն։
 Ուր լուսնիայ բաժակով նունուֆարներ կ'երազեն
 Անմահարոյր ցայգերու լոռութեան մէջ արփաւէտ...
 Փառըը ճախրեց վեհորէն, սաւառնեցաւ անոր հետ
 Մինչև անհաս ոլորտները, մինչև դուռն Երկընքին.
 Իր ճապունները լուսի դափնեվարդեր խըլեցին,
 Եւ անոնցմով դրասանգուած իջաւ Արծիւը հասկայ,
 Կառաչինով մը վայրագ՝ Երազին մէջ ապագայ...
 Ան վերըստին բարձրացաւ ու վերըստին ճախրաթե
 Նոր միջոցներ բըզըբտեց, ժամանակին յարատե
 Անիներէն թաւալուն շոպեց վարդեր կապոյտի
 Որոնց զարունը միայն արիւնի մէջ կը ժըպտի...
 Եւ օր մը բոյնն իր անձուկ, երբ միջոցն էր անսահման,
 Լըքեց Արծիւն անծանօթ, մինչ ովկէանէ ովկէան
 Խարակներէն աւելի կը ըրբանար տարրն հեղուկ,
 Որ մարդկային սըրտին պէս երբ կ'անդորրի, յեղյեղուկ
 Իր ծոցին մէջ կ'օրօրուին ծովանոյշներ տարփանցի...
 Ան իր թեկերը պարզեց մաշկեղ թոփչըով մը փառըի,
 Եւ լեռներու կատարէն այնքան շատ վեր կը սլանար,
 Որ անզունդներ կ'առնէին իր մեծ ըստուերը խաւար
 Սարսափահար օձերու կաղաղին մէջ լայնարաց...
 Եւ անտառները խորունկ սարսուներով արթընցած
 Իրենց դալար բաշին վրայ կը զգային շունչն հըրեղէն
 Որ օդին մէջ կը հոսէր անոր մըռայլ թեկերէն...
 Քարանձաւէ քարանձաւ կը մոնչէին առիւծներ,

ԵՐԵՄՈՐ Ալրծիւը Փառքին՝ լեռան պարեխը կ'իջնէր,
 Եւ իր անթարթ աշցերուն սևեռումովը միայն
 Կը պարփակէր հորիզոնը կամարով անսահման...
 Ա՛լ ոչ մէկ տեղ ունեցաւ բոյն մը, որուն կը հասնին
 Միայն շանթերն, երբ կ'իջնէն հըրդեհելու ծեր կաղնին
 Որ տակաւին խրոխտարար կը հեգնէ դար մը կեանքի...
 Ոնոր բոյնն էր արեգակն և իր բոցերը ոսկի,
 Անոր բոյնն էր ովկէանն իր անդունդով շափիւզայ
 Ուր Արշալոյսը ըլրըում զարթօնքի մէջ կը շողայ,
 Ոնոր բոյնն էր այս աշխարհն, և կամարն այս երկրնքին,
 Ուր անտառներն աստղերու զարուններով կը ծաղկին,
 Ոնոր բոյնն էր միջոցին անհունութիւնն անպարփակ.
 Եւ լեռներու կատարներն ու մըրիկները միակ
 Տեղ մը արտէին յոգնասպառ այն թըռչունին որ կ'իջնէր
 Պարտէզներէն երկնայեց, ունենալով դափնիներ
 Մազիներուն մէջ ըըռնած, և ծաղիկներ ծիրանի,
 Ոնմահութեան ծաղիկներ, և ծաղիկներ արիւնի...
 Վիճներուն մէջ խլըրտացին օձեր մախիզ և իժեր
 Երկնքին մէջ տեսնելով Ալծուկին թըռիչքն անվեհէր.
 Եւ իրենց մութ կաղագէն ըսպասեցին որ իյնար
 Օր մը թըռչունն արեկն՝ կարմիր վէրքով մը խաւար...
 Խնկաւ Արծիւն իրիկուն մը, վերջալոյսն արիւնոտ
 Ոնոր թեները փակեց Ավկէանին սրբարին մօտ,
 Պարուրուեցան իր վըզին անարգ օձեր, և անոր
 Ուզեցին աշըր փորել սև ազռաւներ բիւրաւոր,
 Եւ խուժադուժ հողին վրայ խընըւեցան մըրջիւններ,
 Լապոյտ Ավկէանը միայն իր լըռութեամբ կ'արտասուէր...
 Բայց երբ Արծիւը զարկառ մաշկեղ թևերն իրարու,
 Արեն իջաւ կամարէն անոր վէրքերն օձելու
 Իրիկնային ոսկիով ուր կան բոցեր վարդեղէն...
 Թըռչունն իր վիզը թօթուեց և պարուրուող իժերէն
 Խնկաւ զարձեալ ծանրաբեռ, և մըրջիւններն անսահման
 Աշքերուն մէջ խուժեցին իբրև փոսեր շիրմական...
 Ան վերըստին բարձրացաւ իր վըզին շուրջ տանելով
 Օղակներն այդ աշուելի, և տանջանքէն միշտ զինով՝
 Արեին դէմ կառաչեց և ճապուաներն այս անզամ
 Բըզքըտեցին օձերուն խըրիւներն այդ որ ինկան
 Ավկէանին մէջ ուր գոզես Ալսեին կառըն ոսկեղէն
 Արշաւասոյր կ'ընթանար ողողուելով փըրփուրէն...

Դարձեալ միջոցը կապոյտ և պայքարներ վերըստին.
 Եւ այս անգամ մարդկութիւնն՝ որ միշտ ոսոխն է թռիչքին,
 Որ՝ բանտերու հիմասդիր՝ միշտ կը դարբնէ շըղթաներ,
 Երբ իրեն դէմ կը մողնչեն աշխարհակալ առիւծներ,
 Երբ կը զգայ սիրտն իր շոպուած մագիլներէն արծիւի,
 Երբ Գաղափարն արիւնոտ իրբէ ասուուած կ'երեի...
 Մարդկութիւնն արդ հալածող ամէն իրազ որ կարմիր
 Նժոյգի մը պէս կը զափրէ ճամրուն վրայ ոսկելիք,
 Փոշեթաւալ, և կու զայ ճակտին բալիշն Արևուն...
 Ու կը վրընչէ փոքնչախրոխտ, երկարած վիզը հեռաւն...
 Մարդկութիւնն արդ ըընելով Արծիւն երկու թերէն
 Անարգանքի սիւնին վրայ կը բնեուէ վատօրէն,
 Երբ ան կ'ինայ նոր կըզգի մը՝ Գորսիգան ըլլալով
 Ելլենընդավայրն (այսպէս մերթ ճակատագիրն իր խաղով
 Կը միացնէ օրօրոցը շիրիմին) և անթիւ
 Օձերն ահա՛ վերըստին կ'ըլլան վրզին շուրջ խըռիւ,
 Ու կը իսեղդէն իր մահուան կառաչիւնները վերջին,
 Ուրոնց հզզօր արձագանզը դեռ կ'անցնի միջոցին
 Ուրտներէն անսահման Յիշատակի թերուվ...
 Բայց մարդկութիւնը գիտէ պաշտել ինչ որ իյնալով
 Կը բարձրանայ մըտքին մէջ, և արփաւէտ արուեստին
 Կու տայ փառքեր պըզինձի և մարմարներ ահազին...
 Ազնրւապաշտ հոգիով ան կ'ամփոփէ սըբտին մէջ
 Գեղեցկութիւնն և անոր միշտ կը վառէ ջահ մ'անշէջ...
 Այսպէս անիւնն Արծիւին կը մընայ դեռ անայլայլ
 Կըրանիթէ հոյակերտ զերեզմանին մէջ մըուայլ,
 Անոր վըրայ կ'արտասուէ մէծ Լըռութիւնը միայն.
 Եւ Մարդկութեան սարսափին էք որ ընտրեց սիրտը Լերան
 Երբեք սափոր անիւնի արեւափառ Արծիւին,
 Առանց բընաւ գիտնալու որ Յիշատակն երկնային
 Փիւնիկ մըն է միշտ յառնող Գիշերին մէջ դարերուն,
 Այսպէս Արծիւը կ'ապրի որբան բոցերն Արևուն
 Վարդենիքի մը նըման Ովկէանին մէջ կը ծաղկին,
 Եւ Աստուածներ կ'արթըննան ծիրանիին մէջ Փառքին...:

(Աստուածներուն Վերջալոյսը)

ԱՅՍԻՆ-ԵՐԱՅ

